



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

J. V. Poste
My People
hungry



12 MAR 2011

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ՀՈՅ ԳՐԱՍՏԱՑ «ԼՈՅ» ՄԻՈՒԹԵԱՆ
Պ.Ա.ՏԱՆԵՎ Գ.Օ. ԳՐԱԴԱՐԱՆ - ԾԻՖ 2

ԱՐՄԵՆԱԿԻՆ ՅՈՅՍԵՐԸ

Կորուկիալ «Սեւ Էջբ» համուած

Գ.Ի.Հ

Հ. Մ. ՊՈՅՈՒԹԵԱՆ

Բ. Տալարուրին

1923

ՏՊ. «ՄԱՍԻԱ»

Պուրքէ

891.99
Դ - 87

ԱՐՄԵՆԱԿԻՆ ՅՈՅՍԵՐԸ

Կոմիտասի թիւ
եղանակ 4. Կայ կամ
1937-ից

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ՀԱՅ ԳՐԱՍԻՐԱՅ «ԼՈՅ» ՄԻՈՒԹԵԱՆ
ՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ Թիւ 2

Հ. Ա. ՊՈՏՈՎԻՆԸ

ԱՐՄԵՆԱԿԻՆ ՅՈՅՍԵՐԸ

Խորավիկալ «Սեւ Էջման» հանուած

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ




Տպ. «Մասիս»
ՊՈՒԲԼԻԿԱՇ

1925

23 JUL 2013

51432



288-91



ԱՐՄԵՆԱԿԻՆ ՅՈՅՍԵՐԸ

Երբ կ'իմանայինք թէ մեր զիւղին մ'չ վարդապետ մը եկած է՝ նոյն օրերը ուրախութեամբ եկեղեցի կը վագէինք. կամ նոր ձայն մը լսերու եւ կոմ վեղարին մէջի նոր դէմքը աեսնելու համար եւ այնքան միշտ նոյն էր մեր զզացումը այս մասին որ մեր մայրերը շատ անզամ զմեղ եկեղեցի զրկելու դիւրին միջոց մը զատած էին խարելով լսերու. թէ «Երէկ նոր վարդապետ մը եկեր է»:

Անձնեւու կիրակի մը, երբ աչքերս բացի՝ մայրս «Ելի՛ր ժամ զնա՛» ըսելու աեղ «Դուրեան վարդապետը եկած է եւ այսօր քարոզ (պիտի տայ) ըսաւ: Այդ վարդապետը մականունով աւելի ծանօթ՝ իւնն գիտութեամբ ժողովրդէն յարգուած էր, եւ ազաքներէն իր տեսքով: Ուրախութեամբ մը կը վագէինք անոր քարոզներուն, ևթէ բան մ'ալ չըհանեայինք՝ կը բաւեր որ ձայնը կը լսէինք: որ իր զիմագծին համեմատ անուշ էր:

Այդ օրը, առանց ցուրտ անձրեւին ու զնելու:

երեք ընկերու եկեղեցի վագեցինք Դասին մօտիկ
տեղ զբաւելու համար Գիդօն, որ ամենէն պըզ-
տիկն էր, սովորաբար եկեղեցին հեռու կը փախ-
չըր, ու շատ անգամ իրեն կը հետեւէինք — մա-
հաւանդ երր օդը լու կ'ըլլար, իսկ Կարապետին
այն տառն կը հետեւէինք՝ երր այսպէս կ'անձրե-
ւէր :

— Կարապետ, կէս մը տէրտէրի աղայ կը հո-
մարուիս, զիտե՞ս, նայինք ի՞նչ է այսօրուայ քա-
րոզին նիւթը, — հարցուց Գիդօն, երր կծկուած
պատերուն տակէն քառորտելով կ'երթայինք :

— Այսօր ոզորմութեան քրայ քարոզ պիտի
տայ, պատասխանեց Կարապետ :

Եւ իրաւ ալ այդ էր քարոզին նիւթը: Եկեղե-
ցին լիցուեցու ու նկնջիրներով: Վարդապետին
քարոզը՝ պատշարժ պատմութիւններով համեմ-
ւած՝ առելի պատասխանէն հաստանէներ կը զոդ-
նար: Մարդիկ այնպիսի զիրքի մը մէջ էին որ
կարծես թէ վայրկեան մ'տառ զուրս կ'ուզէին
եղել: . . . աղքատներուն ոզորմերու համար:

Վարդապետը մասնաւոր զիտումով մը այդ
նիւթն ընարած էր: Նոյն օրերը շատ մը աղքատ
զաղթաւաններ եկած խոնուած էին ժաման ար-
քասանցին մէջ, որոնցմէ շատերը՝ ինչպէս զի-
տինք՝ կարսնցուցած էին իրենց ճնուղքը կամ
որդիքը, և իրենց ինչքիրը թիւրտերուն անցած:

Ուսնք հեռաւ որ երկիրներէ եկած էին հետիւոնն
ու մուրալով: . . .

Երր եկեղեցին զուրս կ'ելլէինք՝ ձիւնախառն
անձրեւը սասակացած էր և սաստիկ հով կար,
այնպէս որ Գիդօն իսկ չըր ուղեր կկեղեցին զուրս
եղել:

— Եկէք, ըստ Կարապետ՝ իր պատանեկան
ոզորմած չեշտով, մինչեւ որ հովը զադրի՝ Աղ-
քատանոց երթանք, հոն ծերեր կան՝ որոնք մե-
ջի նորանոր պատմութիւններ կը պատմէն:

Գիդօն երեսը թթուեցուց բայց պէտք էինք
եկեղեցին զուրս եղել, զոները պիտի փակէին:

Կարապետին հետեւեցանք Վարդապետին քա-
րոզը մեզմէ տռաջ ուրիշներն ալ բերած էր հոս,
և շատերը հին զգեստներու ծրաբներ թեւ եր-
նուն տակ՝ մեզի հետ ներս կը մանէին:

Առաջին սենեակները լիցուած էին աղքատնե-
րով և այցելուներով, մեր զեղացիները ամէն
սենեկի մէջ լուսութեամբ՝ կեցած՝ մտիկ կ'ընէին
ծերու մը պատմութիւնները, և երբ
պէտք ալ ըլլար՝ արցունք չէին խնայեր: Մենք
ոմէնէն ծայրի սենեակը զնացինք: Հոն կը զոյ-
զըդային քանի մը աղքատներ, և ամանք՝ չոր
հացի կառներ կը կրծէին: Մենք, վայրկեան մ'ո-
ւուշ անոնց բերնէն պատմութեան թել մը քա-
շերու հոմար հարցուցինք գաղթականներուն:

— Ո՞ր կողմէներէն եկած էք. հայրենակիցներ

— Նաև հեռուներէն, օրհնածներ, — պատահանեց ծերունի մը, որ զլուխը կախած անկողնու, մը սնարին մօտ կը խոկար:

Նոյն վայրկեսնին անդրագարձանք որ կմախէ դարձած պատանի մը առաստաղին յառած աշքերը վար քաշեց եւ անուշ մը մեզի նայեցաւ:

Կարապետ այս բռպէին դուրս թռաւ, ու մենք եւ ուրիշներ բոլորուեցանք չծերունին շուրջը որը, զրեթէ յալով բերնուց սովորած պատմութիւն մը կրկնեց: Ով դիտէ, քանի աղքատանոց յարկեր լած էին այդ պատմութիւնը՝ որ անցաւ էր այդ բարի մարդուն զլիսէն:

Ծերունին երկար մօրուք մ'ունէր, որ եթէ մաքուր ըլլար՝ ձիւնի պէս պիտի վայլէր կուրծքին վրայ. խոշոր արտեւանունքներով եւ մեծ ձականով պատկառանք կ'ազդէր:

Սա իր պատմութիւնը ասասը վայրկենի մէջ լը մընցուց: Իր դիւղին մէջ տուներ երկիրներ եւ հարիւրաւոր ոչխարներ ունեցած է եղեր ժամանակին. քայլ երր Քիւրտերը իրենց գիւղին վրայ մ'ը յարձկին՝ իր սրդիներուն հետ երկիրներն ու ստացուածքն ալ կը կորսնցնէ: Եւ հիմայ այդպիսի բարեկեցիկ անձ մը մուրալու ելած է:

Ծերունին իր պատմութեան վերջերը հասած էր երր մեր կարապետ ընկերը հեւհեւալով ներս մը

առաւ. ան իր տունը թռած էր, զգեստ և կերակուր բերելու համար: Ծերունին պատմութիւնը լո՛րնցընկէ վերջ՝ առաւ կարապետին բերածները՝ օրհնէնքներ մրմիջելով: Օրհնէնքին վերջարանն էր «Զեր նեղութիւնները մեզի տայ Աստուած»: Աոյնը կրկնեցին նաև սենեակին միւս աղքատները. և հիւանդ պատմնին ալ կիսարաց աչքերով մեզի նայեցաւ ու երկու անգամ գլուխը շարժեց, կրկնելով անչուշտ մտքէն՝ «Զեր նեղութիւնները ինձի տայ Աստուած... . . . Ու այն ատեն մեր աչքերը լցուցեցան, և չուղեցինք ցուցընել իրենց այն արցունքները՝ որոնք անսոնցմէ կը հոսէին:

— Այս հիւանդը ձեր որդին է, հարցուցինք ձերունիին:

— Զէ, իմ բարերարս եղած է: և ես զի՞նքը մեռած որդիներուս չափ կը սիրեմ. — յուզուած պատասխանեց ան. և զրեթէ ժամ մը հոմք կեցուց զմ'եզ այն պատմութեան գիմաց՝ որուն դիւցազանը մեզի մօտ անկողնոյ մէջ կ'այլէր:

* * *

Ալաշկերտի Թօփրագ—զալէ զիւղին մասնական յարձակում մ'եղած էր Քիւրտերէն և այն՝ աշնան վերջերը: Երր ձմեռը կը մօտենար հոն-

«Թալլուդ վախթը կը մօտենայ» Կ'ըսէր տառապեալ ժողովուրդը՝ սրտի գողգողումով։ Հայց ամբողջ զրեթէ ութը ամիսներ իր քրտինքով ձըժրան պաշարը կը պատրաստէր. քիւրտը աշնան վերջերը զանոնք պատրաստ կը գտնէր իրեն համար. եւ եթէ տեղացիները յանդզնէին դիմոդրութիւն ընկըւ, և կամ՝ աւելի ճիշտ՝ իրենց ձմրան պարենը պահպանէին, առացուածքին հետ իրենց կեանքն այ ապահով պիտի նու իրէին անոնց։ Իննընական թուականին երբ թիթեւ յաձակում մ' ըրին Քիւրտերը, տեղացիները իրենց հայրեն սովորած ընթացքը չըսնեցին, իրենց բաներուն վրայ յոյսերնին զրած՝ ուզեցին փորձ մ' ընկը իրաւունքնին պաշտպանելու. բայց բարձակողները ժամանակ չառին որ փորձը փորձ ըլլայ. և անու սկրան կրակը թէ՛ տաներու, թէ՛ սնձերու։

Զմեռ է հիմայ. խղիկ մը կը բարձրանայ այրըւած մ' եծ տան մը աւերտկին մէջտեղ. ձիւնը ծածկած էր այն տանը աւերտկիները՝ որուն տակ մը նացած էին անցուչաւ թշուառ ընտանիքին որոցունքներն ու հառաջները։

Այդ խղիճ ու խարխուլ խղիկին մէջ ցուրտ առած մը՝ կ'արթըննար մայրը իր երեկ որդիներուն

հետ. թշուառ որբեւարի մ' էր ան. քիչ օրեր առաջ իր տանը հրդեհուիլը տեսաւ և անոր բացին լուսով ծնկներուն վրայ դիտեց իր էրիկը ու անդրանիկ որդին, որոնք Քիւրտերէն վիրաւորւած՝ մ'օխիրին հետ արթւնին ալ ժառանգութիւն թողլով՝ աշքերնին վերջին անգամ՝ մ'ալ բացին ու մ'արեցան տանը բոցերուն հետ. և այնպէս անշնչացան։

— Վազ չնկա՞ր գիշերը Ամերիկայէն. Արմենակու. կը հարցնէր մայրը արցոնքով, իրբեւ շարունակութիւն մը երեկ իրիկուսն վէճին։

— Զէ՛, մայրիկ, մեր տունը կանգնելու յարս անոր վրայ զրած եմ. անոնք որ այդ աշխարհը կ'երթան՝ կը հարստանան և տուներ կը շինեն քանի մ'ամսուան մէջ։

Արմենակ նոյնօրը ճամբար պիտի երեկ, ինչպէս խօսած էր մօրը հետ՝ փոքրիկ կւեսնիկ եղբայրը Կարինի մէջ բարեսիրտ եւրոպացիներուն պիտի յանձնել՝ որ զայն խնամքէին, ուսումնի ևւ կամ որհնաստ սովորեցնէին, պայմանաւ որ վերջը նորէն իրենց յարկը զարձնէին։ Այդ ժամմանակէն արդէ՛ն սկսած էին եւրոպացիք, մ'անուանդ Անդղիացիները ևւ Ամերիկացիները. հայ որբեր ինստեր որոնց բարեսրաւութիւնը իր գեղձմունքն ալ ունեցաւ։ Արմենակ ու մայրը հոգեզաւակ տիտուր ձեւ ին տակ՝ ուրիշներու խորհրդով քաջումքերուած։

իեւնիկը ստար յարկի տալ յանձն ասին։ միշտ դէղկական բարեմտութեամբ, որ բնականաբար դիցազնուհի մօր տարօրինակ պիտի թուէր։

Այսպիսի տիտուր մտածութիւններով չէր ու գեր Սրմենակ իր միտքը յոգնեցնել։ Ամերիկայի անունը իր ամէն զործերը լաւ հայելոյ մէջ կը ցուցնէր։ Ամբիկա՝ ուր վիշտ չկայ, ուր ջարդ չկայ. հոն հարստանալու համար բաւել է դետին ծովիլ ու գետնէն ստակ ժողվել։ Այս շատ սովորական երազն էր միայն ու կը հճուեցնէր զինքը։

Խղդիխն մէջ՝ մայրական համբոյրները վերջ չին ունենար. Թշուառ մայրը որ յոյս ունէր իր վշտին մէկ մասը որդւոյն յանձնել՝ հիմա պիտի թողու որ ան հետանայ իրմէ։

Մինչդեռ մայրը, Սրմենակ և քոյրը բաժանումի ցաւէն կ'արտասուելին, լեռնիկ անվիշտ. մանկական չարութեամբ կարծես կը ժամանէր քոյրիկին արցունքներուն վրայ։

Զիւնը գաղրած է հիմա. բայց ամսկերը բեռնաւորուած կ'երեւին, Վերջին անգամ մ'ալ կ'արտասուեն ու կը մնին Սրմենակ զրեթէ ամէն վայրկեան եռեւը դառնալով ու յուսալով որ իր ամէնէ մէկ նայուտծքին՝ մայրիկը նոր սփոփանք մը պիտի առնու: Պտտանին չուտով կարեց ձրւան կարծ հորիզոնը, եւ վերջին անգամ մ'ալ իր մօրը նայեցաւ ու մ'իայն հազիւ կրցաւ ու մ'ու-

րել իրենց խղիկը, որ քիչ օրերէն պայտափ պիտի փսխուէր. նոյն բոպէին մայրիկն ալիր աղջնակին դարձաւ, եւ

— Աստուած հետերնին . . . ըսաւ, ու զնաց խղիկին մէջ քաշուելու։

Դեռ կէսօր չէր եղած՝ երր սկսաւ ձիւնել. բեռնաւորուած երկինքը անհոգ ու անկարեկից՝ կը խացէր միջոցը իր ամենամեծ ձիւնի հատիկներով, որոնք թէեւ դանդաղ գետին կ'իյնային, բայց այնու փոխանակ զթութեան՝ անհոգութեան երւոյթը կու տային այդ ընկնող հատիկներու։ Այդ միջոցին էր՝ որ տասնըօթը տարեկան պատանի մը՝ թիսագոյն դէմքով ու սեւ մազերով, ճակատին վրայ մտածկոտի կնձիռներ, բոպիկ ոտքերով՝ անվախ կը քայլափոխէր պնդացած ձիւնին վրայ։ Որմենակն էր՝ ձիւնին մէջ քրտընած. մինչ զեռ կ'եւսնիկ՝ կապուտցած կը դողղողար իր ուսին վրայ ծունչ մ'առաւ պատանին տամսերով կըզրուժի մինարէները, որոնք ձիւնեղէն հորիզոնի վրայ։ Կ'ուղղուէին դէպ ի ամպերը էրզրումը, որ Սմերիկայի չափ անուշ կը հնչէ իրեն. ան՝ շատ յիշատակներ ունէր արդ քաղաքին՝ իր հայրը շատ բաներ ըսած էր այդ քաղքին մասին եւ ընծաներ բերած էր իրեն, եւ այն հինցած զգեստը զոր հիմա կը կրէ՝ հայրիկը էրզրումէն զնած էր։

Էրզրումի փողոցներուն մէջ սկսաւ շփոթած

պատոիլ Արմենակը պէտք էր ձեռք կարկառել ու-
րիշին՝ փոքրիկ ողորմութիւն մ'ուզերու համար՝
քանի անդամներ քայլերը հարուստի մ'ուզզեց
անոր ձեռք երկցներու հոմար, բայց չհամարձա-
կեցաւ. սակայն Լեւոնիկն ալ անօթի էր, և լա-
զը չէր դալրեցներ:

Երբ սրճարանի մը քովէն կ'անցնէր՝ լսեց որ
անոր տէրը հայերէն կը խօսէր. սրտին մէջ՝ յու-
սով եւ դէմքին վրայ ամէկոտութեան զծով մը՝
սրճարանին գուռը բացաւ.

— Ու՞ն ձանձրացուցի՛չ աղքաններ, պոռաց
սրճարանին տէրը բարկացած, բոսիկ ու զեխոս
ոտքերով ալ ներա կը մտնեն սրճարանս աղոտ-
ակու համար. . . զուրս, զուրս. . .

Ասուուծոյ սիրոյն, հայ եմ, այզպէս մի՛ նեղա-
նար. թշուառ մ'եժ, տր փոքրիկ եղքօրս համար
ասածին անգամ կը փորձեմ ողորմութիւն խնդրե-
լու, շըսաւ պատասնին աչքերն առանց վերընե-
լու:

— Ո՞վ զիսէ որո՛ւն զաւակն է այդ, որուն
միջոցով կ'ուզես քանի մը փարա շահիլ ինչզ
պատիկը կը դոզդզայ. . .

— Ազա եղբայրս է, որբ մը, անօթի է:

— Գնա՛, գնա՛ աշխատէ ու ստակ շահէ:

— Կ'ուզեմ աշխատիլ, զործ կը վնասում:

— Ամերիկա շատ զործ կալ կը ո՛ւն, հոն զնաւ-

— Ես ալ հոն պիտի երթամ, բայց մուրայով՝
ազա մի քանի փարա տուր հօրդ հոգւոյն:

— Մանրուք չունիմ. . . Հայրս ալ մ'ուուծ
չէ:

«Մանրուք չունիմ» կրկնեց Արմենակ. «Արդ-
ևոք Ամերիկա ալ այս խօսքը պիտի ըսմն ինձի,
չէ, անոնք մ'եծ ստակներ կու տան» ըստ ինք-
նիքներն ու զլուխը կախած զուրս եղաւ անկից:

Արմենակը մերժուեցաւ սակից, եւ սրճարանին
որելը այն ատեն ողբոմիլ խոստացաւ՝ երբ իր
հայրը վախճանին:

Ռւբիչ սրճարանի մը մօտեցաւ. հոն սիրու չը-
րաւ մտնել վասն զի ինչ որ կրցաւ զուշակել
անոր տէրը տաճիկ մ'էր, եւ ինչպէս ձեռք եր-
կընցընէր անոր՝ որուն աղդակիցները իր տունը
այլնցին, ինչքը յափշտակեցին, հայրն ու եղբայրը
սպաննեցին:

Ներսը գիսարկով մարդիկներ կային, որոնք
պէտք էին երոսկացի ըլլալ եւ քրիստոնեայ,
թիրեւս հարուստ ամերիկացիներ էին, որոնք սի-
տի դժային իրեն, ապահով էր:

Արմենակ երբ «մտնեմ մտնեմ» կ'ըսէր ինք-
նիքնեն՝ մէկը քսան փարա երկնցուց. — Ես չո՞ի.
այսպէս կ'ըսա՞ն Ամերիկացիները. դեռ իրենց
ձեռքս չերկնցուցած քսան փարա կու տան, հա-
պա եթէ ողորմութիւն ուզեմ. . . զիրջը իմա-

ցու խեղճ պատանին թէ այդ երկու մերալիքները
երկնցնողը սրձարանին աանիկ տէրն էր, ևր
ներսի ազաներէն փարա մ'ալ չկրցաւ առնուր:

Այդ սրձարանին մօան էր փառաւոր պալատը՝
որուն զրան վրայ զրօշմուած իրեն անձանօթ
զրերէն՝ գուշակեց թէ ան Եւրոպացոյ սը բնա-
կարանը պիտի լլրար, եւ բարերախտարար դուռն
ալ բաց էր, զայն իր դոզդողացող ձեռքով քիչ
մը հրեց եւ հոն ապակեայ սենեկին մէջ տեսաւ
կին մը՝ որուն կօշիկները կը փարիիին եւ մե-
տաքսուոյ զգեստները տրեգակոն չափ աղքատին
աշքերը կը շացնէին. շատ մը մատանիներ՝
մաաներուն վրայ, փափուկ ձեռնոցներ սեղանին
վրայ եւ վերնազգերտ մը քովիք, գլխարկը բեռ-
նաւորուած էր տեսակ տեսակ շինծու պտուղնե-
րով եւ ծաղիկներով, եւ վրան ալ սիրամարգի
փետուրներ կը շարժէին. . .

Այդ կինը՝ հոն անկիւնը միայնակ էր. իր դի-
մաց սակայն երկու հոգւոյ ըմտելիներ եւ ա-
նուշներ զրուած էին. գիրկը բան մը կար՝ ո-
րուն հատ կը զրադէր. անշուշտ որդին պիտի ըլ-
րար, որուն չը ինայեր ժայիտներ ու զուրգու-
րանք:

Արմենակ աշքին տակէն դիտեց զայն. եւ ցուր-
տէն սառած՝ շրթունքները կեւոնին այտերուն
մօտեցուց. Զգացուած էր պատանին. Մօր մը


զուրգուրանքը ու համբոյրները որ տեսաւ դէ-
պի իր որդին՝ իր աշքերէն արցունք բերին. —
«կեւոնիկ», ըստ ան, դու զիկուած պիտի մէծ-
նաս մայրիկին համբոյրներէն»: Այս դոզդոր զգա-
ցումը արցունքներ թափեց Արմենակին աշքերէն.

և նա իր պատուած եւ աղտոտ թեղանիքով իր
մարգարտեայ կաթիւները սրբեց: Արցունքնե՛ր,
որոնք իր սրտէն քամուեցան և մնացին կեղտոտ
լաթի մը վրայ չորնալու եւ ոչնչանալու համար:

Արմենակ աշքերը սրբերէն ետքը՝ զեռ աւե-
լի մօտեցաւ ապակեայ զրան, եւ զարմանքով մը
տեսաւ տիկնոջ զրկին մէջ չնիկ մը, որ անոր
փայտիայնքներուն տակ կատակներ կ'ընէր:

Ճնիկ մը, ստոր արարած մը համարուած
շատերէն, ան՝ տիկինէ կը կը սիրուէր: կեւոնիկը
զրեթէ մերկ՝ կը դուղդար Արմենակին ուսին
վրայ, տիրոջ մօտ այդ չնիկը տաքուկ զրկի մը
վրայ, վզին վրայ մէ քանի ոսկիներ կը փայ-
մէջ է, վզին վրայ մէ քանի ոսկիներ կը փայ-
մէջ է, կոնակին վրայի քիւրքի նման զգեստը ոս-
կի ծոպերով եղերուած էր:

Զեմ գիտեր, առաջին վայրկիւնին երբ տիկի-
նը փոքրիկ կեւոնիկը տեսաւ կիսամերկ, եւ նը-
մենաւ. չնիկը տիկնոջ փայտիայնքներուն ներ-
քեւ, ով աւելի խղճաց դիմացինին վրայ: Ապա-
քեւ, ով աւելի խղճաց դիմացինին վրայ: Ապա-
քեւ, ով աւելի խղճաց դիմացինին վրայ:



եւ որը քուրիկը, եւ կարեկցական նայուացքով
վայրկեան մը համբ մնաց զանէն զուրս, շաւելով
տիկնոջ վրայ՝ որ զաւակէ զուրկ մնացնը էր - ինչ-
պէս որ ինք կը մտածէր ինքն Արմենակ, ու իր
սէրը եւ զուգուրանքը փոխանակ մանկան մը
ընծայելու ստիպուեր էր չնիկի մ'ընծայել:

— Որքան զութ պիտի ըլլայ այս կնոջ սրտին
մէջ, կ'ըսէր Արմենակ ինքնիրեն, ա'յնքան յորդ՝
որ մինչեւ չնիկը սիրելու կը հասնի:

Եւ հիմա՝ փոխանակ արցունքոտ աչքերուն՝
տժգոյն դէմքին վրայ յուսով դուռած մպիտով,
թշուառի անմեղ աչքերով ապակեայ զուռը բա-
ցաւ:

Տիկինը նամակի մը մէջ ընկղմած էր, դժ-
գոն դէմքով նշան ըրաւ որ զինքը չխանդարէ. եւ Արմենակ երր սենեկին կահկարասիներուն
վրայ զարմանքով ու ապշած կը նայէր եւ իր
ապագայ տունը ասոր վրայ ձեւել կը մտածէր,
Լեւոնիկը՝ որ մէկ ձեռքով իր եղրօր գլուխը բըռ-
նած էր անոր ուսին վրայէն չինալու ապահո-
վութեամբ, միւս ձեռքը երկնցուց դէպի տիկ-
նոջ դլխարկը՝ ուրախութեան ճիչ մ'արձակելով.
ուզեց անոր վրայի պատուզներն առնուր Այդ
վայրկենին Արմենակ իր կիսամերկ բազուկը
կարկառեց դէպի տիկինը, ու կիցաւ առանց
խօսք մ'ըսելու:

18

Տիկինը՝ նամակը մպիտով կնքեց եւ երր
մէնակին կիսամերկ ձեռքը իրեն կարկառուած
տաւ՝ թթուած երեսով նայեցաւ անոր, եւ զզ-
անքի աչք մը տալէ վերջ՝ իր չնիկին դարձաւ
շարունակեց զայն շոյել ու չփայփայել, եւ
դես ի հնձուկս իր զիմացի թշուառներուն՝
մբայլներ տուաւ անոր զիխուն ու քթին:

Այդ համբոյրներն որքան դառն էին տես-
չներուն : Տիկինը ամէն անգամ որ շրթունք-
որ շանը կը զացնէր՝ զողդողացող, ազտոս,
ոյ սիրուն փոքրիկ Լեւոնիկին զիմաց՝ կը զգար
մենակ որ ան միանգամայն սուր ակառներու-
իր սիրաը կը խաճնէր:

— Ողորմութիւն մը, բարի տիկին -- մրմաց
ջապէս Արմենակ :

Կնոջ դէմքին վրայ ո եւ է զութի արտա-
տութիւն չտեսնուեցաւ. ան հայերէն չէր հաս-
որ. Անզիացի էր:

— Հայ չիմ, տաճկերէն խօսէ, ըստ տիկինը
մայական չեշտով :

— Ողորմութիւն, կրկնեց տաճիկ լեզուով:

— Հայերդ ալ ողորմութիւն ուզելէ չէք դադ-
ը, ըստ եւ տաճնոց մը երկնցուց : Սակայն
ոնիկ՝ աչքերը չէր վերցնէր զլխարկին վրայ
ոծ պատուզներէն եւ երբեմն փորձեր կ'ընէր
ու ձեռքով յափշտակելու: Տիկինը զթաց վեր-

19

ջապէս անոր ալ, եւ չնիկին անուշնդէններէն զքըր մաս մը տուաւ: Արմենակ չնորհակալ եղա եւ ասոր վրայ սիրտ առած՝ իր մօրը ծրադայս կնոջ հետ ուզեց իրագործել:

— Տիկին, ըստւ, կ'երեւայ զաւակ չունիս: Ամերիկա պիտի երթամ, Աստուծոյ սիրոյն՝ կալ լի չէ սա փոքր եղբայրս ձեր զթութեան յան նեմ:

— Ես աւելորդ ստակ չունիմ. Հայերուն նելու համար միլիառներ չեն բաւեր:

— Տիկին, ողորմութիւն մըն է որ պիտի ընողորմութիւն մը՝ ինձի եւ փոքրիկ եղբօրու քչիկ մը հացով կը բաւականաւուայ:

Տիկինը կրկին դժկամակեցաւ:

— Տիկին, չնիկիս աւելցուկով կրնայ ասի այս որը, ըստւ, եւ այսքան նոււաստանանաւ ետքը՝ չկրցաւ ա'լ իր զգացումը զսպել. ան ոտքը ինկաւ ըսելով.

— Քու ձեռքդ է երկու թշուառներու կեաքը . . .

Բարեբախտաբար քիչ վերջ տիկինոջ ծան մէկը ներս կը մանէր, վայրիկեան մը իրենց լի ուով խօսեցան, ուսկից բան մը չհասկցաւ Ամենակ. բայց վերջը ինչ որ իրագործեցին՝ աշուշտ իրենց խօսակցութիւնն էր:

Անգլիացի տիկինը յանձն առաւ որդեգի
20

Լեւոնիկ, սակայն ո՛չ թէ զթաց փոքրիկին, կամ զլածուեցաւ. Արմենակին արցունքներուն զիմաց, այլ վասն զի գեղեցիկ զէմք մ'ունէր Լեւոնիկ. որուն վրայ երկու կապոյտ աչքերը շա'տ բան կ'արժէին, եւ որոնք անշուշտ չնիկէ մը աւելի համակրելի կ'ընէին զինքը: Լեւոնիկը որդեզրելուն մէջ նիւթական շահ մը նկատեց, եւ իբրեւ ասլիանք մը գնեց զայն՝ տարիներէ վերջ կրկին գնով զայն ծախիւլու դիտումով: Եւ հիմա ամենայն սիրով այնքան ողորմեցաւ Արմենակին՝ որ նա պիտի կարենար ինքինքը Ամերիկա ձգել: Յետոյ պատանին միամտութեամբ իր զիւղին ու մօրը անունն ալ տուաւ սնար՝ որ քանի մը տամու կըթելէն յետոյ իր մօրը յանձնէ: Իր վերջ զայն կըթելէն յետոյ իր մօրը յանձնէ:

* *

Շոգենաւ մը խարիսխը ձգեց գեղեցիկ քաղաքի մը զիմաց, հոն քանի մը ժամ կենաւու դամար: Քիչ վերջ արդէն շաղապատուեցաւ նաւակիներով, որոնց մէջէն նաւավարները ձենօվա, ձենօվալա կը պոռային եւ ճամբորդներուն մեծ մասն իրենց դատարկ ժամերն անդնելու համար շոգենաւէն վար իջան՝ այդ գեղեցիկ քաղաքը մօտէն դիտելու:

Նաւապետը մօտեցաւ պատանիի մը՝ որ սիւ-

նի մը յեցած՝ տիսուր ու անորոշ նայուածքներ
կ'ուղղէր ձենովային, այնքան խեղճ հաղուած էր
որ նաւապետն իսկ զուշակնց թէ այդ թշուառը
կարողութիւն չունէր ձենովան տեսնելու։ Մօտե-
ցաւ անոր և սկսաւ անդղերէն լեզուով հարցում-
ներ ընել։ Պատանին, տաճկերէն, լեզուով միայն
կրցաւ հասկցնել թէ երմենի էր

Նաւապետը երբ անոր հայ ըլլալն խմացաւ՝
շտապեց դէպ ի առաջին կարգի սրահը, վերադար-
ձաւ բարձրահասակ մարդու մը եւ կնոջ մը հնա,
որոնք պատրաստուած էին նաւակն իջնել՝ ձենո-
վան պատելու համար

Նաւապետը, իրբեւ թէ թշուառ տղուն մեծ
բարիք մը կ'ընէր, իրեն ընկերացող պարոնին ներ-
ներկայացուց զինքը։ Պարոնը՝ որ շուալ հարցուստ
մը կը թուէր՝ թթուած դէմքով մը հարցուց անոր
։ — Հայ ես եղեք։

— Այո՛ աղա, հայ եմ,

— Ի՞նչ է անունդ։

— Արմենակ։ Դո՞ւն ալ հայ ես աղա. . . հար-
ցուց պատանին այս անտակնկալ հանդիպումէն
ուրախացած։ Եւ սակայն հայ աղան ոչ թէ պա-
տասխան մ'իսկ չտուած՝ այլ եւ ոչ իսկ ժպիտով
նայուածք մը, որ անհուն ուրախութիւն պիտի
պատճառէր խեղճ պատանին՝ այն օտար քաղա-
քին դիմաց։

Նաւապետը զարմացմամբ դիսեց տիկնոց և
պարոնին անտարրերութիւնը դէպ ի իրենց հայ-
րենակիցը. իսկոյն մակոյի մ'իջեցուց եւ պատա-
նին ձենովա հանեց, միասին առնելով մի քիչ
տաճկերէն դիտցող նաւաստի մը։



Առաջին դիշերն է՝ որուն մէջ չոգենաւը ով-
կիանոսը կը խազէ. եւ դիշերը ովկիանոսին վրայ
աւելի խորհրդաւոր է եւ ահարեկիչ. հոն, ուր
մեռած է կարծես կեանքը եւ մահ կը սպառնայ
անցաւորին ալիքներուն լեզուով։ Հիմայ վերը
ասաղերը, հանդարտ երկնքին վրայ լուռ՝ [ծովը
կը գիտեն, եւ վարը ովկիանոսին մէջ ուրիշ աստ-
ղեր, որոնք ալիքներուն հետ կելնեն ու կ'իջնեն։
Երկու աստղալզարդ երկնքներ, երկուքն ալ
համր. . .

Շոգենաւը խաւարին մէջ, ջրի ալիքնե-
րուն վրայէն կը սահի՝ իր շառաջներս հանելով,
որ այդ լուռթեան մէջ օրօրի մը ազդեցութիւնն
ունին։ Հիմա շողենաւին մէջ զադրած են խն-
դումները, երգերն ու պարերը. զուարճութենէ
յոզնած ձանապարհորդները կը քնանան. նաւա-
պետն է միայն որ արթուն կեցած՝ զեկին հետ
կը խազայ։

Վերը՝ բացօթեայ անկիւն մը՝ պատուած վերմակի մը մէջ փաթտուած՝ Սրմենակ կը թարթէ աչքերը աստղերուն հետ, որոնք իրեն շասընտանի կը թռւին, իր երկնքին աստղերն են հոս ալ, որոնց հետ կը խնդար ու կը խօսէր ժամանակին, երբ իր հօր մօտ այդ աստղերուն ներքեւ կ'անցնէր ամտուան գիշերները: Մէկ քանի մտածումներ, տիտուրն ալ, զուարթն ալ մտքին մէջ կը փոխանակուին. հոն վերն է այստղը՝ ճիշդ կը լիրէին մօտ, որուն համար ըստ էր հայրիկը. «Արմենակ, այն մեծ աստղը քեզ հետ ծնաւ»:

Այդ աստղը հիմա երբեմն կը լուսաւորուի երբեմն կը նուազի եւ Սրմենակին սիրտն ալ երբեմն կը ըերկրի՝ երբ կը մտածէ հարուստ Ամերիկայի վրայ, երբեմն կը տարբի՝ երբ աչքին առջեւէն կ'անցնի թշուառ մայրիկը որը քոյրիկի հետ, երբ մանաւանդ Լեւոնիկը օտարէն կը սիրուի . . .

Բայց վերջապէս եթէ իր աստղն ալ նուռազէր ու միտքը գար հարուստ Ամերիկան՝ պատունին բերլրած կը թմրէր եւ ժպիտով կը քնանառ ու ժպիտով կ'արթննար անուշ երազներով, Առաւոտները եր արեգակը հօրիզոնին վրայ ովկի անոսի խորէն վեր կը բարձրանար, ուրիշ ովկի անոսի մը մէջ իր սովորական շրջանն ընկլու

համար, կը հաւատաբ Սրմենակ թէ քիչ առաջ մայրիկն ու քոյրիկը իրենց խղիկին առջեւ նստած՝ մարը մտնող այս արեգական հետ կարօտ ու համբայր մը զրկէին իրեն: Եւ իրիկունները՝ երբ նոյն արեւը, ովկիանոսին ծայրը, կրակի մարմբող կայծեր թափելով պիտի ընկղթին ջուրին մէջ, Սրմենակին խղիկին կրնակի երկու մասներու մէջէն ելլելու համար՝ յուղուած, գրելու մէջ կ'ըսէր անոր. — «Իոխաղարձ համբուրդներս տար մայրիկին, քոյրիկին, Լեւոնիկին. եւ հառաջայթ մ'ալ ձգէ մեռեններուս հողին վրայ» . . .

Օրը՝ շողենաւէին մէջ կ'անցնէր, կամ մերկ բնութեան եւ կամ ալիքներուն հետ, եւ շատ անդամ նաւասահիններէն մէկը կուգար խօսակցեանդամ նաև անձիւնի վարժութիւնը չկորսնցնելու համար երբ սեղանի զանդակը կը հսչը՝ իր չօրցած հացը կը կրծէր ան, բայց շատ անդամ իրեն ծանօթ նաւապետը պնակով կերակուր կը բերէր իրեն: Սրմենակ զայն ուտելէն վերջ եվալա մը կ'ըսէր բերողին, եւ հայր մեր մը այն հայ աղային որ իրեն եւ ոչ իսկ նայուածք մը տուաւ: Խեղձ պատանին կը կարծէր թէ այդ կերակուրները իրեն հայրենակից աղան կը զրկէր . . .

Սրմենակ, այն զեղիս, հանգիստ եւ երջանիկ կեանքը որ ճանչցաւ իր թշուառ կեանքին մօտը,

յանդգնեցաւ մտածել թէ ինչո՞ւ հարսւասներն էրեն չեն զթար. ըմբոնեց միանգամայն թէ թշուառին կեանքը՝ հարսւատին վարդէ կեանքին փուչն է, ցեխէ շրջանակ մ'է անոնց աղաման-դէ կեանքին: ինքը պէտք էր աշխատանքով ու քրտինքով վաստիլ, եւ իր վաստակին քառապապատիկը, եւ թերեւս աւելին ալ պիտի երթար հարստութեանց ժառանգորդներուն, որ կրկնապատկելու պիտի ծառայէին անոնց զեղխութիւնները. . .

Միակերպ ու տաժանելի օրեր անցան Արմենակին համար. հիմա, հեռուն հորիզոնին վրայ կը տեսնուին քաղաքներ որոնք սահման կը դնեն Ատլանտիան ովկիանոսին: ձամբորդներուն շրթանց վրայ է «Ամերիկա», որոնք մշուշի մէջ երեւցող քաղաքները ցուցնելով կը կրկնեն անոր անունը:

Ճամբորդները ձանձրացած երկար ու հանդիսա ճամբորդութենէ եւ յոդնած զեղխութենէ՝ օրէ օր կ'սպաէին ոտքերնին ցամաքին վրայ զնելու՝ հոն շարունակելու համար իրենց անաշխատ օրերը: Արմենակին ալ Ամերիկային կ'սպասէր աւելի փայլուն յոյսերով բերկրած. յոյսեր, որոնք իրեն դաման կեանքին վերջ պիտի դնէին:

Ո՞հ, Ամերիկան... ամիսներ առաջ երազուած: Ամերիկա, ո՞րքան անուշ կուզայ այդ հն-

չումը իր ականջին: Հիմտ քանի՛ որ կը յառաջէ շողենաւուը՝ իր հիմնած շենքերը կը բարձրանան, նա այդ օտար երկրին մէջ պիտի գտնէ կեանքի ժալիտներ՝ իրեն, մայրիկին, քուրիկին եւ Լեռնիկին համար:

Կ'որոշուեին հիմա քաղաքներ եւ մեծզի պարաներ, որոնց վրայի նուրբ մշուշը արեւով ոսկեզօծուած՝ քողի մը փոխուած է. եւ պարտոներն ոսկեզին ապակիներով շինուած կը թուին, երբ ճիշդ անոնց դիմացը՝ հորիզոնին վրայ՝ նոր կ'արթննայ արեգակը՝ իր ճառագայթներն անոնց ուղղած:

Ո՞հ, ո՞րքան դիւթիչ է ան. այդ պալատները արեւուն տակ կարծես կը ժպտին իրեն զիմաց եւ կ'երդնուն օր մը իր ստացուածքն ըլլալ. եւ նա՝ խօստացուած բոլոր այդ հարստութիւնները կ'որոշէ, զեռ նաւեէն չելած, դէպի հայրենիր փոխադրել, իր մայրիկին մօս:

Նաւը խարիսխը կը ձգէ նիւ-Եօրքի առջեւ, հարստասները արդէն հագուած ու սգուած իրենց պայուտակները կրող ծառաներուն հետ վար կ'իջնեն: Արմենակին մօտէն անցան հայ աղան եւ հայ տիկինը, եւ պատոննին՝ իր շնորհակալիքը յայտնելու եւ օգնութիւն մը թախանձելով համար՝ իր աղգակիցներուն մօտենալ փորձեց, բացց դեռ քանի մը քայլ շըրած՝ քարտած՝ գամուե-

ցաւ, երբ աղան թթու դէմքով կնոջ գառնալով
մըմոաց — նա իփիսը չմօտենայ, առաջ անցնինք:

* *

կանուխ, տոտու մը, զեռ արշարյուը չմառած՝
երկայնահասակ մի մարդ նիւ-նորքի փողոցները կը չափչիեր. մրոտ դէմքով սարսափիկ ագդէր,
բզկոռուած զգեստը սեւցոծ էր թէ՛ մուրէն և թէ աղտոտութենէն. ուն չուան մը ուսին վրայ եւ ցախաւել մը բազկին տակ՝ խոպոտ ձայնով երբեմն երբեմն կը պոռար — «Ծխնելոյզ»...

Մարդուն կը հետեւէր պատահնի մը, որուն նայուած քներն ու քալուածքը կը մատնէին զի՞նք թէ անվարժ է նիւ-նորքի փողոցներուն. պատահնին բնաւ տիրոջ հետ չէր խօսեր. իբր երեսը դեռ մարդուր էր:

Երբ իր տէրը «Ծխնելոյզ» կը պոռար՝ պատահնին ու նորալարժ հնչումով, անուշ ու զի՞ւ ձայնով նոյնը կը կըկնէր:

Ժամ մը վերջ պատահնին արդէն մըտած էր. այդ սե դէմքին կեանքի ժայիտն ինչպէս քաղցր էր իր մայրն արդեօք պիտի կրնա՞ր ճանչնալ Սրմենակը, որ օտար երկրի մէջ այս նուսառ դորձով կ'ոգէ զի՞նքը կերակրել:

Օրն ի բուն անոնք ման եկան քաղաքին
28

նողոցներուն մէջ եւ չողնեցան փոխն ի փոխ Շինելոյզ» պոռալին: Արմենակ երբեմն երբեմն չայրենի լեզուով հառաջանքներ կը հանէր սրտին որէն, որ.նց խմաստը թէեւ իր տիրոջ անհասուրէն, բայց նա այդ օտարին գթալիր նայուածքներով կ'սփոփուէր:

Իրիկուան՝ վարպետն քիչ մը դրամով գոհացուց եր նորեկ աշակերտը եւ իր փոքրիկ տան մէկ անկիւնին մէջ անոր պառկելու տեղ տուաւ:

* *

Երկրորդ օր նորէն կանուխ սկսան իրենց գործին. Արմենակ դարբինի մէկ հսկայ գործատան առջեւէն կ'անցէր «Ծխնելոյզ» պոռալով: Ներսը՝ աշխատաւորներէն մէկը կը հարցնէր իր ընկերին.

— Սա աղջն հայ չե՞րեւար քեզի:

— Նայուածքէն կ'երեւայ որ օտարական է,

կրնայ կարծիքդ ճիշդ ըլլալ:

— Մեզի ալ այդ հասակով աշխատաւոր մը պէտք էր:

— Հայ է, հայ, «Ասառած» բառը լսեցի:

— Մենք ալ աշկերտի պէտք ունինք, կրկնեց աւելի բարձր ձայնով. այսպէս որ լսեց զայն Արմենակ և մըոտ դէմքը անոնց դարձուց տարակուսանքի ժայիտով:

— Հայ ես հարցուց աշխատաւորներէն մէ
— Հայ եմ, Աստուած զբիկեց զձեզ աղբարն
հոս լեզու չկմ գիտեր, բան չնմ գիտեր.— և հ
բենիքի սովալլուկ կարօտով մը անոնց պլու
ցաւ:

Դարրինները վայրկեան մը ձգած Արմեն
կը՝ իրենց վարպետին հետ խօսեցան, պատահաւ
շփառած թագուով: Այդ համառօտ խօսակցութ
նէն յետոյ՝ վարպետը մրոտ շրթունքներով հա
բուրեց իր աշկերտին ճակատը, սեւ արցուն
կաթիններ թողլով անոր երեսին վրայ, եւ վա
կեան մը անխօսուն սրտերը իրարու շատ բան
ըսին . . . : Վարպետն հեռացաւ, Արմենակ քս
նի մանգամ դարձած՝ ժողիտով ու ձեռքերո
բարեւեց զայն . . . որ ալ չտնանուեցաւ:

Երբ ալ մթնցաւ՝ հայ դարրինները իրեն
արենամկին ուտել՝ ք բերին. ափ մը հող ցոյ
տուին իրը անկողին եւ երկու չուրի կտորներ
որոնք պիտի կարենային թէ անկողնի եւ թէ
վերմակի տեղ ծառայել:

Նոյն օրն իսկ հասկցաւ պատանին թէ ծու
դակի մէջ ինկած էր. հասկցաւ՝ թէ բարի ամեր
իկացին ձեռքէ հանեց. եւ առաջին դիշերն ար
տառուելով անցուց. իր ամէն մէկ արցունքի կա
թիլին մէջ տիսուր գիծով մը կը պատկերանացին
մայրիկն ու քոյրիկը:

30

Եւ ափսոս որ այդ տիսուր գիշերը վերջինն
չկալաւ: Նա դժոն մնաց հայրենակիցներէն, որոնք
օրն ի բուն աշխատացնելէ վերջ, այնքան քիչ կը
վճարէին՝ որ չէր բաւեր իր պէտքերուն: Բայց
պատանին կրցած խնայողութիւնը կ'ընէր սենդը
սենդին վրայ դնելու համար եւ վեց ամսուան
մէջ հազիւ կրցաւ իր մօր զբկել 150 տոլար տէր
Կ . . . քահանային հասցեով, որ իր գիւղին բարի
եւ հաւատարիմ առաջնորդն էր: Նա պիտի մկա
րենար այդչափ զրամ հաւաքել, եթէ գիշերները
սիկարէթի զործատուններու մէջ աշխատելով մին
չե կէս գիշեր, չանցնէր:

Բայց սակայն այդ 150 տոլարները հալեցին
ու մայեցին զինքը. գրեթէ ամէն օր չոր հացով,
եւ գիշերները հազիւ երեք—չորս ժամ քնանա-
լով կ'անցնէր: Օրուան մէջ այնքան կը յոգնէր
որ առաւօտը կանուխ՝ երբ իր ազգակիցները կու
դային զինքը արթնցնելու համար, միշտ դառ-
նութեամբ կը բանար աչքերը անոնց դիմաց:

Նոյնպիսի դաման կհանքով մի քանի ամիս
վերջ կրկին 200 տոլար զբկեց իր մօր՝ նամակով
մը. բայց հազիւ լրացած իր պանդխոտութեան
տարին՝ անկողին ինկաւ նա եւ բաւական ժա-
մանակ նիւթական եւ բարոյական դառն ցաւե-
րով նիհարցաւ:

31

* *

Դուրսը ձմբան ամենասաստիկ հովը գետնի
ձիւներուն կը խաղայ: Մայրը փլխիկած խղիկին
մէջ իր աղջկան կը սպասէ, որ պիտի դառնայ
տէր Կ... քահանային տունէն: Գիւղի ամենէն
գիտնականը քահանան ըլլալով՝ գաղթական տե-
ղացիները անոր կ'ուղէին իրենց նամակները.
Եւ տէր հայրը՝ որոշած օրը երբ նամակի սպա-
սողներով լցուած կը տեսնէր՝ հասցէները բարձ-
րաձայն կը կարդար եւ ամէն մէկ հասցէ կար-
դալուն տիսուր զէմքի մը վրայ խոշոր ժպիտ մը
կը գծուէր: Նոյն օր, հոս էր նորէն Արմենակին
քոյրը Նուարդ՝ որ պատին յեցած՝ ականջները
տէր հօր ձայնին կուտար: Այս անգամ վերջապէս
նամակը մայրակար իր մայրիկին եւ զիրք եղբօրն էր:
Նուարդ յափշտակեց զայն տէր հօր ձեռքէն եւ
դիմադրելով սաստիկ հովին՝ դէպի տուն սկսաւ
վաղել:

Տանը մօտեցաւ:

Մայրը հրճուանքով կը տեսնէր աղջիկը մա-
տուն դէմքով. որ մէկ ձեռքը կուրծքին սեղ-
մած՝ միւսով թռչիլ կը փորձէր. անհամբեր՝ գլու-
խը դուրս ձգեց պատուհանէն եւ հովուն տուաւ
սա խօսքերը.

— Մեղի գիր կա՞յ, Նուարդս:

Բայց ամսո՞ս, ի զուր աղջիկը ու բախալի պա-
սասխանը կը կրկնէր, հովը զայն չէր հասցնէր:

Շնչասպառ, կուրծքին վրայ սեղմած նամա-
կը համբուրից եւ մայրիկին յանձնեց, և մայրը
ուրախութեան արցունքով զայն թրջեց, զողո-
զացող մատներով բացաւ ու տուաւ նուարդին
որ կարդայ:

«Սիրելի մայրիկ, անուշիկ քուրիկ.

Պանդխտութեան տասներորդ ամիսը լրացաւ
եւ կրկին նամակներուու պատսխան չստացայ,
որս ամիս առաջ 150 տոլար զրկեցի, հիմա 200
տոլար ալ կը զրկեմ նորէն տէր Կ... քահանա-
կին միջոցաւ. կը փափագիմ որ այս զրամովնախ
կանոնուի մեր այրած տունը... .

Որդիական համբոյցներով մնամ

Զեր որդին Արմենակ»:

Ոչ Նուարդը եւ ոչ մայրը ուշ չէին դներ
Արմենակին գրածներուն, մեքենաբար մտիկ ը-
րին այդ տողերն՝ մտքերնին իրենց սրտին խն-
դութեան տուած: Եւ երբ երկրորդ երրորդ ան-
գամ նորէն կարդացին՝ զարմանքով մը լմնցու-
ցին զայն. ինչպէս կարելի էր 150 տոլարը չստա-
նար երկրորդ օրը տէր հայրը երդուշնալով կրկ-
նեց թէ 200 տոլարէն դուրս փարա մ'ալ ստա-
ցած չէր Արմենակէն:

Գարնան, հազիւ թէ ձիւները կը սկսին հա-
33

լել՝ Արմենակենց խղիկը տան մը ձեւը կ'առնէ . Ճիշդ այրուած տան տեղ կը բարձրանայ նոր չենքը:

Հին նախապաշարում մը կայ եւ որ կը տեւ և ցարդ, թէ նոր տուն շինողը պէտք է իր ընտանեաց անդամներէն մէկը գերեզմանին զօհէ . Արմենակենց տանը զոհը ո՞վ պիտի ըլլար, կամ մայրիկը, կամ նուարդը. աս չէին մտածած :

Երբ տանը չորս պատերը կը բարձրանան եւ տանիքը անձրեւէն կը պաշտպանէ արդէն, կը սկսին հո՛ն հաստատել իրենց ընակութիւնը: Բաց պատուհանները, խոնաւ պատերը շուտով անկողին ձգեցին նուարդին մայրիկը. արդէն իրարու յաջորդող դժբախտութիւնները զինքը վատուժ ցուցած էին:

Տունը կէս մնաց, աւելցած ստակը բժիշկին ու դեղերու դնաց, եւ սակայնհիւանդին թոքատապը այդ խոնաւ սինեակին մէջ օրէ օր սաստակացաւ: Յետին չքաւորութենէն ստիպուած՝ Նուարդ վերստին յիշեց որ իր եղրօր դրկած 150 տարրը մէջ խաղցուած էր: Նա նորէն տէր հօր դնաց, իր եւ մօր թշուատ կեանքը արցունքով նկարագրեց, եւ տէր հայրը նորէն երգուցնցաւ: «Ուտողին հարամ ըլլայ» կրկնեց քանի մ'անգամ: Եւ այս երդման վրայ յուսահատած՝ նուարդ աղաքատի մաղախը ուսին՝ մուշալու ելաւ, իր եւ շրջակայ գիւղերը:

Նուարդ մօտի գիւղերն երթալով հանդերձ՝ օրուան մէջ առնուազն երկու անգամ իր հիւանդ մօրը կը ներկայանար:

Երբ մօտակայ գիւղերէն ալ չկրցաւ ըստ բաւականի ողորմութիւն ստանալ՝ դէպի Կարին դիմեց, միանդամայն յոյս ունէր իր կեւոնիկ եղրայրը զտնել եւ զայն հոգացող բարի աղայէն ողորմութիւն մը ստանալ Կարնեցի տիկինները ընդհանրապէս գատարկ չէին դարձներ իրենց դուռը զարնող աղքատը, մանաւանդ երբ անաղջիկ մը Կ'ըլլար. եւ արդէն նուարդը տեսնողները, անոր համեստ դէմքէն կը գուշակէին թէ թշուառացած ընտանիքի մը դուստը պէտք է ըլլար:

Տիկին մը նուարդին շերտ մը հաց տալէն վերջ՝ քովինին դառնալով կը փսփսար.

— Սա աղջկան կապոյտ աչքերը կեւոնին աչքերուն չեն նմաներ:

— Նատ կը նմանին, կարծես մէկ մօր զաւակ են, ըսին եւ ներս քաշուեցան:

Նոյն վայրկնին, ճիշդ այդ տանը դիմաց բարձրացող պատասին վերնայարկի պատշգամին վրայ՝ աղախին մը մանկան մը հարցումին կը պատասխանէր,

— Հայ է, հայ:

Ու փոքրիկը իր տարիքէն շատ բարձր խորբածերով՝ բաւ անդիրէն լեզուով.

— Հայերը մեր հացը կ'ուտեն . . . և իր մօտ եւ դած զաւաթ՝ մը ջուրը կրցաւ ճիշդ թշուառ նուարդին զլիսուն վրայ թափեր ինեղն աղջիկը ջրով ու արցունքով թրջուած դէմքը դէպի վեր դարձուց . . . բայց լաւ որ չարածճի մանուկը ներս փախտծ էր, ապա թէ ո՛չ երր իր կապոյտ աշքերը անոր կապոյտ աչքերուն հանդիպէին՝ պիտի ճանչնար իր Լեւոնիկ եղբայրը:

Նուարդ չատ գոն կարնեցիներուն տուած ողորմութենէն՝ մազախըլեցուն տուն մեկնեցաւ: Ան մտոծած էր մայրիկին չիմացնել թէ մուրալու համար մինչեւ Կարին գացած էր, այդ պատճառաւ որքան կարելի էր կը ջանար շուտ տուն հասնիր:

* *

Չի գիտցուիր թէ ինչ պատճառի համար քիւրտերը ժամանակէ զուրս յարձակում մ'ըրած էին Նուարդին գիւղին վրայ: Բայց այս անսովոր յարձակումը ահսելի էր: Երբեք ո՛չ մէկ յարձակման պահուն ա՛յնքան հայեր զոհուած եւ այնքան առաներ այրուած չէին: Անշուշտ յարձակող քիւրտերը իրենց աշնան սովորական կողոպուտին նիւթ չդանելով՝ աւելի եւս զայրացած էին նոյն իսկ իգական սեսին և մանուկներուն դէմ:

36

Նուարդը կարինէն շատ հեռացած՝ երր զամիւների մը վրայ հասաւ՝ զիմացը տեսաւ սեւ ծուխ մ'ը՝ որ կը բարձրանար մարը խոնարհող արևուն զիմաց:

— Անտառ մը կ'ացի՞ւ

Նա ասկէ աւելի մեծ չարիք մը չէր՝ կրնար մտածել, Սակայն զես չէր կրնար որոշել թէ ո՞ր գիւղին մօտիկն էր այս: Քանի մը ժամ վերջ բլրակ մը ծածկեց իր առջեւի հրդեհը, բայց նա գիտէր որ մօտեցած էր իր զիւղին, հոն, աջակողմի երկիրը իրենց զրացի Յովհաննէս աղբարինն էր: Բլրակը կտրելին վերջ իր առջեւ պիտի գտնէր տէր Կ . . . քահանային այգին:

Հազիւ թէ բլրակը կտրեց՝ հօն քիչ մը մօտ լսեց մարդկային հառաջանքներ և մեղայուներ, սարսուաց փոքրիկ աղջիկը. ձայնը տէր հօր երկրէն կուգար:

— Զըլլա՛յ թէ տէր հօր վրայ արջ մը յարձակուած ըլլայ: Ըլլայ թէ տէր հալլը կացինը ծառին զարնելու տեղ սովորին զարկած ըլլայ:

Եւ աղջիկ մը այս միայն կրնար խորհիւ:

— Զէ՛, երթամ օվնե՛մ բարի տէր հօր:

Ու յառաջեց դէպի սոնացող ձայնու Նուարդին սովորել զրեթէ բռնուեցան, ա՛լ չկրցաւ տուած երթալ, երր տեսաւ հօն, փոսի մը մէջ արիւնոտ զրաւիս մը՝ տիտուր աչքերով, որ բարձրացաւ, հառաջեց . . . և նորէն ինկաւ:

37

Նուարդին տօլին մէջ դեռ քէիկ մը ջուր
մնացած էր. պուտ մը բերանը առաւ՝ ոտքերուն
դողդացումը անցնելու համար և քիչ մ'ալ դեռ
առաջ դնաց:

— Ավ... է... հարցուց վիրաւորեալը:
— Սրբուկին Նուարդն եմ, աէր հօր Պետրոս
աղբարն ես:

— Ահ, կ'այրիմ... կ'այրիմ... Առտուած զիս
պատճեց... հարամ եղան ձեր փարաները...
ա՛ս... աղօթէ... դնա՛ որ մեռնիմ:

Եւ ձայնը խղգուեցաւ կոկորդին մէջ: Պետ-
րոս աղբարը Նուարդին դիմաց ակուաները իրա-
րու կրծտեց, բազուկները մի քանի անգամ զե-
տին զարկաւ և անշնչացաւ...

— Ո՞վ էր զարնողը, Պետրոս աղբար, - հարցուց
Նուարդ կարեկցական չետայի եւ սպասեց պա-
տասխանի: Պետրոս աղբարին բաց բերանը չչար-
ժեցաւ:

— Մեռաւ...

Յիշեց Նուարդ իր եղաօր 150 տոկարը, որուն
երեսնչիսկ անսած չինու Բայց ինչպէս մ'եռելի մը
մտահնար ան, ձգեց հոն սոտակը եւ մեռելը եւ
տուն վազեց, թերեւս մայրիկը այս ուրախալի
լուրով պիտի բժշկուեր:

Բայց մոռցեր էր Նուարդ հրդեհուող անսա-
ռը որ դեռ կը միար: Սյա սարսափեցուցիչ դէպ-

38

քը առեն չտուաւ իրեն որ դիմացը նայէր եւ
տեսնէր՝ թէ իր հայրենիքն է որ դեռ ծուխերու
մէջ է: Քիչ աւելի առաջ տարեց կին մը վիրաւոր-
ուած՝ խոտերուն վրայ փառւած էր եւ ձգած իր
վէրքի ցաւերն՝ ամբողջ իր ուժով կը պոռար
Նուարդին.

— Ետ դարձիր աղջիկս, քիւրտիքը թալլեցին զե-
նընիս, զքեզ ալ կը փախցնեն. ին'զն Մարիա-
մը... եւ մանկան պէս սկսաւ լալ:

Սյա բօթին իրը պատասխան՝

— Մայրիկս, - գոչեց Նուարդ, եւ իր վազքն ար-
գիւող մաղախը կնոջ քով թողլով՝ գիւղ վաղեց:
Աւերակներն ու ինկած սեւ զերանները
զինքը չուարեցուցին, նա ողբացող զիւղին մէջ
թափառելու նայուածքներ կուտար իրենց տունը
վայրկեան մ'առաջ ճանչնալու համար:

Հիմա աղբիւրին քով է. չէ այն՝ որուն աջ
կողմն էր իրենց նորաշէն տունը, սա դեռ ծխա-
ցող տունը իրենցը չէ... հապա մայրիկը...

Ի զուր մօխիրներուն, մխացող դերաննե-
րուն մէջն իր մայրիկին ձայնը կը յուսար լոել,
արցունքը, որ կը հոսէր իր աչքերէն՝ պիտի կա-
րենար իրենց տան կրակն մարել:

— «Մայրիկս»...

Գէթ մոխիքը տեսնէր: Ու հօն նշմարեց որ
գետայարկին այն սենեակը ուր մայրիկը պառ-

39

կած էր՝ կ'որոշուիր, մի քանի զերաններ ճակատ
ճակատի տուած՝ իրենց սերքեւ ունէին սեւ զի-
ակ մը: Մայրիկին դէմքն էր, թերեւս կ'ապրէր,
թերեւս ծուխը սեւցուցած էր անոր պատի պէս
ճերմակ դէմքը, թերեւս ան իր արցունքներուն
տակ պիտի արթննար:

— «Մայրիկ», . . . զոչեց նորէն: Եւ զերանները
անհոգ անհոգ դեռ կը ծխալին. եւ արեւը կը
քաշուէր բարձրացող ծուխին վրայէն:

— «Մայրիկ», . . . անզամ մ'ալ, եւ կիսամերկ
թեւերով կուրծքին վրայ սեղմեց զայն, ուզեց որ
սիրոը՝ սրտին հետ խօսի. . . Բայց մայրիկը փշրե-
ցաւ բազուկներուն մէջ՝ տծուխի նման, եւ չգ-
դաց նուարդ՝ որ իր սիրան ալ համրացաւ. . .

Մարած ինկաւ. . .

* *

Դեռ նոր մարը կը ժանէ արեւը: Կարմրա-
զոյն վերջարսին մէջ ողողուած են արեւմուտ-
քի լեռները, որոնք կարծես կը խնդան այրուող
գիւղին գիմաց: Խումբ մը օրիորդներ կ'անց-
նէին փողոցներէն. Կթէ այս ժամուս՝ ասոնց
հանդիպէր զիւղացին կամ անտառի մը մէջ, կամ
առուակի մը եզերքը եւ կամ աղբիւրի մը կող-
քին՝ սարսափահար պիտի փախչէր իբրև քամեզ
աղեկներէ:

40

Բայց հիմա նորէն սարսափահար կը փախ-
չին ասոնցմէ զեղջկուհիները: Ամէն անզամ որ
խումբին մէջ նոր անձ մը կ'աւելնար՝ պահուը-
տած ժողովուրդը իր տան մէջ արցունքով կը
փսփսար.

— Խեղճ . . . (Մարիամն) ալ բռնուեցաւ:

Այս խումբը շրջապատուած էր ութ - տաս
թիւրտերէ, որոնք երենց լանջեներով բոլորակ
մը կազմած էին եւ այս բոլորակին մէջ գունատ
էին անոնք եւ հազիւ կրնային շնչել:

Որոշուած էր ասոնց ճակատագիրը: Ուրիշ
անզամներ շատերուն քրյուրը քիւրտերու յարձա-
կումէ վերջ, այսպէս բռնուած, տարուած եւ ալ
չէին գարձած, ասոնք ալ կամ պիտի քրդանային
եւ կամ իրենց արիւնով իրենց պատիւն ու դա-
ւանանքը պիտի պաշտպանէին: Եւ արդէն քանի
մը դիւցազնուհիներ փորձած էին սուրէ շրջանա-
կէն դուրս փախչիլ, եւ ահա՛, զեռ կը կաթկթէ
անոնց արիւնը քանի մը սուրերու վրայէն:

— Հոս ալ մէկը կայ, — մըմաց քիւրտերէն
մէկը, մատը երկնցներով խանձուած սիւներու
խումբին:

— Խեղճ նուարդը պիտի ըլլայ, ~ փսփսացին
երարու գերեալները:

Քիւրտը արդէն դէպի հոն ուղղուած էր եւ
աւելի մօտէն զննեց եւ կրկնեց.

— Մեռած չէ . . .
— Ձեռքդ ճակտին դիր, — ըստու ուրիշ մը:
Տրուած հրահանգը կատարելէ վերջ՝
— Այս, ողջ է, ճակաաը տաք է, մարած սլիտի
ըլլայ:

— Մեծ է:
— Հազիւ տանչորս - տասնհինգ տարեկան:
— Ափո՞սս, մրմռաց ուրիշ մը:
— Զո՞ւր, գլխուն վրայ չո՞ւր, պոռացին այն
առեն քանի մը քիւրաեր:

Մօսն էր արդէն աղբիւրը, երեք չորս քիւր-
տեր՝ իրենց ափերով շարունակ ջուր լեցուցին
նուարդին գլխուն վրայ: Եւ ահա թշուառը բա-
ցաւ աչքերը այրուած սիւներուն տակ. վիրցուց
դլուիր մայրիկին ածխացած կուրծքէն եւ կրկին
կրկին կանչեց «Մայրիկա»: . . .

Նուարդն ալ սուրէ շրջանակին մէջ առնուե-
ցաւ: Քիւրտնը դէպ ի Պոլիս տարուող խումբին
մէջ համբեցին զայն:

* *

Արմենակ արդէն վասուցցած նիւ. Եօրքի
մէջ՝ իր հիւանդ մայրիկէն կրկին ու կրկին նա-
մակներ կը ստանար, որոնց մէջ մայրը արցունո-
քով կը պազատէր որդւոյն հարենիք վերադառ-

ալ: Խեղձ կինը կը յուսար իր զաւկին մօս վեր-
սանալ իր առողջութիւնը: Արմենակ համոզուե-
աւ, որովհետեւ ինքն ալ իր առաջինը ուժը մօ-
ւ քով գտնել կը յուսար:

Նուարդին բանուելէն մի քանի օր վերջ՝ իր
այրենիքը կը մանէր Արմենակ: Զգեստներն ու
րած հիւանդութիւններն՝ զինքն իրրեւ անծա-
ռօթ հիւր մը ներկայացուցին: Իր ծննդավայրին:

Իրկուան դէմ էր երբ պատանին այրուած
իւղին մէջ կը թափառէր իր տունն գտնելու: Դայրերն դեռ իրենց զոհերը կ'ողբային, եւ ողըր,
կոպիսի աւերակ տուներու մէջէն՝ նոյնիսկ ան-
արբերներու արցունքները կը քամէր: Կը տես-
ուէն մայրեր՝ որոնք պատուհանին դիմաց ի-
նց մաղերը կը գնեստէին, ողբալով սպաննուած
ողին, կամ յափշտակուած դուստրը: Արմենակ,
չքն աւերակին, ականչն ողբին դեռ կը շրջի.
բովում մ'ալ սրտին վրայ — «Եթէ լսեմ մայ-
կիս ողբը Նուարդին վրայ. . . .»:

Պատանին իր թաղին մէջ է հիմակ, մօտիկին է
ին աղբիւրը՝ որուն դիմաց ամբան աստուները
՝ կենար ու արձանագրութիւնը կը հեքէր: Հոս
ասիկն էր իրենց հիւզն՝ ուր այրուած գերաններ
կած կը մնան: Նոյն վայրկեանին՝ կին մը կողն
ուած սափոր մը՝ աղբիւրին մօտեցաւ. կոսկա-
ռ նայուած քով չափեց անծանօթ երիտասար-

դին հասակնեւ Արմենակ անոր մօտեցաւ հարցուց
— Հոս, մօտ չէ՞ Սրբուկինց տունը:

Կինը կոկորդին մէջ սեղմեց յուզումը, և
— «Աստուած հոգին լուսաւորէ» ըսաւ չափուցանոյ՝ — զինքն ուսկից կը ճանշնաս

Վերջին հարցումը դեռ չվերջացած՝ տեսաւ կինը անձանոթին գունաթնափ զիտին իյնալն:

— Ո՞հ Աստուած պէլաս տայ, Արմենակն ես, պոռաց կինը, ու դժուարութեամբ կրցաւ զայն սթափեցնել եւ իրեւ մխիթարական խօսքեր հեկնաց պատանիին. — Շարաթուան մը մէջ կորսընցուցի երկու աղաքու, աղջիկու Փառք տուր Տիրոջ, քոյրդ ողջ է:

Երբ իմացաւ պատանիին թէ Տէր Կարապետը ողջ է, անոր տունը դիմեց, զայն աւեր գտաւ. եւ իրեն ցոյց տուին հիւղակ մը որուն չորս կողմի ծակերէն կը նշանարուէր ծրադի նուազ լոյսը տիսու՞ դէմքի մը դիմաց, եւ կը տեսնուէին երկու շրթներ աղօթքով գողդզացող ու երկու աչեր արցունքով փայլիվող:

Երբ դուռը զարկաւ Արմենակ՝ իր ասջեւ գտաւ աղօթող ծերունին՝ երկայն, պատուած և աղտոտ խրխայով մը: Հարցուց անձանոթին.

— Հո՞ս կը կինայ տէր Կարապետ քահանան:

— Օրէնա՛ծ, չճանչցա՞ր զիս, ըսաւ տէր Կարապետ, զանի բազուկներուն մէջ առնելով:

— Դո՞ւք էք տէր հայր. . .

— Ուրիշ բան չունիմ, տղաս, միայն այս հիւզը եւ գերեզմաններ. . .

— Տ. հայր, տեղեկաւթիւն ունի՞ս քրոջս վրայօք:

— Քիւրտերը փախուցին թռուներուս հետ, այսօր իմացայ որ զինքն ալ Պոլիս պիտի զրկեն:

Արմենակ ասիկա լսածին պէս ոտք ելաւ եւ ուզեց հիւզին դուռը բանալ:

— Բարո՞վ մնաք, տէր հայր:

— Օրէնա՛ծ, դէպի ուր, հարցուց տէր հայրը:

— Քրոջս հետ մեռնելու՝ կամ ապրելու, երկուքէն մէկն է ճակատագիրս:

— Կեցի՞ր, կեցի՞ր, ես ալ ուխտ մ'ունիմ, ես ալ պիտի մեռնիմ կամ պիտի ապրիմ քեզի հետ, որդիս ես ասկից վերջ. հայրդ հմ. ~ ըսաւ տէր հայրը բանելով անոր ձեռքէն, եւ յուզումնալից տաք համբոյրով մը ճակտին՝ իրեն որդի ըրաւաւ:

Եւ երբ քանի՞ մը վայրկեան լուսթիւնը հանգարտեցուց յուզումնին՝ խօսք առաւ տէր հայրը.

— Մէնք, ըսաւ, խմբովին այդ կողմերը պիտի զիմենք, արդէն ճիշդ վազը կէսօր ճամբայ՝ կ'երնենք, տե՛ս, նայէ՛ պատրաստած եմ մախազն եւ պիտի ստիպուիմ մուրա՛լ . . . Նորէն լացաւ Արմենակ խազաղեցաւ, եւ տէր հօր փոքրիկ հիւզին մէջ լուսցուց:

Երկրորդ օրը, խումբ մը տեղացի գաղթական-

ներ, որոնք նոր կարսնցուցած էին իրեց որդիքը՝
տուներնին, ոճանք իրենց ծնողքը եւ եղայլնին,
եկեղեցին ծունկի եկած կ'արտասուէին հեղեղօ-
րէն։ Երկա՛ր աղօթեցին Հաւատքը, յոյսը եւ ար-
տասուքը ուժ տուին անոնց Յետոյ նոյն խումբը
դնաց գերեզմանատուն։ Դաղթականներուն գե-
րեզմանի այցը շատ յուզիչ էր, առանց խոտի գե-
րեզմանները՝ որոնց մէջ էին անմեղ զոհերը, պի-
տի յանձնէին երկնքի արցունքին եւ բուերու
ողբին. եւ կը տարակրուսէին՝ թէ իրենց ոսկրները
թերեւս հեռու պիտի մնային արև որրազան վայրէն։

Հոս էր Արմենակին ալ, ան կ'ուզէր մօրը գե-
րեզմանին վրայ թափել իր սիրտը գալարեցնող
արցունքը. — Մայրիկը մոխիր դարձած էր։

Արմենակ դնաց թաղուեցաւ իօրը գերեզ-
մանին վրայ բարձրացող խոտերուն մէջ. ափին
մէջ առած ոսկիներու ծրարիկ մը՝ անոր ական-
ջին երդուընցաւ

— Հայրի՛կ, ահա աշխատանքիս վերջին պտու-
ղը, ասոնցմով պիտի աղատեմ Նուարդը . . .

* *

Իրիկուան դէմ աղքատներու խումբ մը կա-
ին կը հասնի եւ ուղղակի ժամատուն կը ՚ոլիմէ.
Արմենակ հոն կը տեղեկանայ որ ելկու քիւրտեր
45

Կրէկ իրիկուան դէմ դէպի Պոլիս տարած էն Թօփ-
րագ-Գալէի աղջիկները, որոնց մէջ պիտի ըլլար
ապահովապէս Նուարդը Երկրորդ օրը ճամբայ
կ'ելնեն Կարինէն եւ մուրալով ամիսներ վերջ կը
հասնին Պարտիզակ։

Պատմութիւնը լմացնելէն վերջ՝

— Հոս ենք հիմա, Աստուած պիտի պահէ
զմէզ. ըստ բարի ծերունին՝ բազուկները վեր-
վերցուցած արցունքով լեցուած աչքերուն հետո

Ծերունիին խօսքերը կը մատնէին թէ՝ բուն
իսկ իրենց պաամութիւնն է, իսկ պատմութեան
հերոսն ալ՝ մահամերձ հիւանդը, որուն ուղղած
աչքերնիս,

— Արմենակն է, հարցուցինք։

Ծերունին լեցուած աչքերով զլուխը շարժեց
որպէս հաւանութիւն։

— Ուրեմն տէր Կարապետն ալ դուն ես։

Ծերունին զլուխը կախեց։

* *

Երկու օր ետք մենք թաղելու կը տանէինք
Արմենակը։ Բահանայ մը առջեւէն, իսկ ծերունի
տէր Կարապետը եւ մենք ետեւէն։

Արմենակին աչքերը բաց էին: Խեղճ պատահի, անիկա մահէն ետք՝ կարծես իր Յոյսերը կը փռառէր . . .

*

Դեռ չեխք մօտեցած գերեզմանատունին
երբ խումբ մը դադթական աղջիկներ մեր գեղը
կը մանէին, անոնք այս անշուռք դադաղին դի-
մաց խաչակնքեցին: Տէր կարապետ յուզում-
նալից նայուածք մը տուաւ, անոնցմէ մէկուն
ձեռքէն քաշեց եւ չթողուց որ հարցում մընէ:

— Ովէ տէր հայր, փսխսացինք ականջին:
Երկու խոշոր արցունքներ սահեցուց եւ
— Նուարդն է — հեկեկաց ականջնուս:
Ու Արմենակ դագաղին մէջ աչքերը կապոյ-
տին՝ գեռ իր Յոյսերը կը պըպտէր:



Ա.Տ.ՐՈՒՇԱՆ ԳՐԱՏՈՒՆ

Str. Armeanescă Bucarest (Roumanie)

ԳՐԱՏՈՒՆՍ ՄԵԶ ԿԲ ԾԱԽՈՒԻՒՆ

Տարեցոյց «Մասիս» 1923

Դիմաւան Գիրք Ա.

Ուղեցոյց Ռումանիական լեզուի

Առաքելության մը ի Մապլլար

Ընկա Փանջումի Վասպուրականի մեջ

Թիապատը

Գին 20 լի

« 25 «

« 30 «

« 20 «

« 20 «

« 15 «

ՄԱՄԼՈՑ ՏԱԿ Է

Ժողովրդական Երգարան

ՀԱՅԱՀԵՑԻ Լ.080 ԿԲ ՏԵՅՆԵՆ

Վաճառականի մը նախակինը (Ս. Օսեանի)

Խզնատ աղա դիւսմազէս «

Բառգերոյի Խումբն - Հայերեն

« Ֆեանս, «

Խ. այլն

Այս օրեն գրատուն կ'ունենայ զրինազան
գիրեւու ճոխ մրեր մը:

Գին 10 լի (Արտասանումն 1 Գրամֆ)

ՀՀ Ազգային գրադարան



NL0360238

51432